

Մեռած մարմին մը գերեզման տանելը
Պարսից համար իրենց մեղքերէն սրբուե-
լու համազօր էր. նոյն զգացումը կայ
նաև մեր ժողովուրդին մէջ:

Պարսիկներն ալ՝ ինչպէս մեր ժողո-
վուրդը, մեղք կը համարին մեռած մար-
միններու դաշիւը, թէ այդ մեղքը մի-
քրոպներէ վարակուելու երկիւղը եղած է
մեր մէջ:

Պարսիկներն ալ իրենց մեռելներուն
քթին ծակերուն, ականներուն և բեր-
նին երկու կողմերը բամպակի կտորներ
կը դնէին՝ Դիակի - Դիեն յարձակում-
ներէն զերծ մասլու համար. չեմ գիտեր՝
ինչո՞ւ մենք ալ բամպակով կը գոցենք
մեռելին զեմքին ի վերև յիշուած տես-
դերը:

Շատ մը նախապաշարեալեր մեր

մէջ խղճահարութիւնը ունին մեռել մը
պատահած սենեկին մէջ երկար ատեն
չընակելու. նոյնը կ'ըլլար նաև Պարսից
մէջ:

Գաւառին մէջ տղածգան կնոջ սենեկին
մէջ կարգ մը աւելորդապաշտութիւններ
տեղի կ'ունենան, Այրերուն ենթազրեալ
յարձակումներէն ազատելու համար. ճիշտ
այդ սովորութիւնները կը տեսնենց նաև
Պարսից մէջ:

Բաղադասելով նաև մեր ուրիշ կարգ
մը սովորութիւնները Պարսից սովորու-
թիւններուն հետ, պիտի զոնենց շատ մեծ
նմանութիւններ այս երկու ազգերուն ապ-
րելու կերպին, նիստուկացին մէջ, զո-
րոնք ուսումնասիրելը որչափ օգոսակար՝
նոյնչափ ալ կարեոր է մեզի համար:

Յ. Ա. Տ. Ա. Ա.



Գ Ր Ա Կ Ա Ն Ք



ՄԵՆԱԿԻ ՄԻՋԱՐԴՐՈՒԹԻՒՆՆԵՐ ԱՅ ԱՅ
ԱՅ ԱՅ ՓԻԼԻՍՈՓՈՅԱՆԱԿԱՆՔ



Ա.Ա.ԵթեԱն կամ Հնդկոպական
ըստած ցեղերուն մէջ՝ նկատելի է
մեծ մատենագիրներուն և ճար-
տարիսուններուն յորդ անկեցոււ-
թիւնը, որով նշանաւորութիւն առած
են իրենց ընդարձակ երկունք: Շատ
մատենագրող, շատ ճարտարիսուղ մեծ
հանճարներ՝ փաստ մը աւելի տուած
են ասով իրենց անկեցուութեան, թէ ոչ
արուեստապէտ շատիսուութեան. ան-
կեղծութիւնը՝ բարոյական մեծ ա-
սացքն է հանճարներն, Անկեղծ մարդը
բան մը չծածկեր իր խորհուրդներէն ու
զիտութիւններէն. դուրս կու տայ ամէնն
ալ յօգուտ մարդկութեան և ի զոհու-

թիւն իր կիրթ ու մարդանէր հոգիին:
Տես երրորդն ինչպէս առաս ու անկեղծ
է. Վարրոն՝ հմտութեանց և Վաստակոց
այն հսկան, Պլուտարքոս, ու այն մեծ
հսկան հին զիտութեանց՝ Այրիստուէ՝
որչափ բաներու վրայ զրած են անիմը-
նայ, եկեղեցին հին ու նոր հայրապետ-
ներէն՝ Որոգինէս, Ռսկերեան, Տիերու-
ղիանոս, Զերոնիմոս, Շնորհալին, և Նա-
լեան, Տէրոյենց, Լայպնից, Ֆլէօրի, Ռոո-
լէն, մասամբ Վոլոցէր, կիպն և ասոնց
կարգէն շատ մատենագիրներ՝ ամէնն ալ
անկեցներ եղած են, վասն զի մեծա-
քանակ, միանգամայն զեղեցիկ արտադրած
են. իսկ սեմական՝ մանաւանդ երբայիկ՝
զիտուններու և զրոգներու համառու-
թիւնը չկըրնար մեխուել ուրիշ բանով,
բայց թէ իրենց յատուկ այն սով և
ուղղորդ հոգետեսութեամբ, որով կը թա-

փանցէին անմիջապէս իրաց վսեմ խակութեան և ներշնչութեանց խորը, ու վերջնական արտայայտիչ պերճ ձեռվ մը դորս կու տային զայն գիրով կամ բանիւ. այսպէս՝ Մովսէս, Յոր, Դասիթ, մարգարէք ոմանց, Յովսեպոս, Թալմուտի ու Գոհարի ըաբրէք ու հետևորդց: Անոնց ալ անկեղծ էին. անոնց ալ ստու և սուր առածներուն վրայ հնար է զրել մեծահատոր մեկնութիւններ. ասոնց՝ կը նմանին արեսի մարմինին խիտ լոյսով և հուրով. անոնց՝ ճառագայթներուն՝ ձիգ և յորդ լոյսով և հուրով. ճշմարտութեան և անկեղծութեան է այս խտութիւնն և առածիգ յորդութիւնը:

Այսչափ միլիոն մարդոց մէջ այսչափ միլիոն վիճակ զէմք ու տիպեր կան, որ ամէնն ալ ամենուս այս աշխարհին վրայ կը կոթողին ու կը հանդիպին իրեւ պատահումեր երևոյթներու, իրեւ գերասաններ թատրի, ու կրնան ըլլալ ամենուս համար պատահելի վիճակներ: Այս հանդէսն ալ բիւրազան՝ խրատ մը յորդոր մը չէ մեզի մեր վիճակը սրբազրելու կամ անկէ զո՞ն ըլլալու՝ դժբաղպառյին համեմատութեամբ:

Աստուածային հոգիին մասսամբ մարմնաւոր ճառագայթ՝ մարդուն սպասումն ալ չին նմանիր մոմի սպասումին, մանաւանդ ծխելէն հատնող մոմին, տակաւ կը հիծիք կ'ինայ անոր պէս՝ մարմական գործարանն ալ բոց հոգւոյն, ուսերէն սկսելով մինչև սուր. ու ապա վերջին վայրկեանին մարդ կը կորանցունէ իր միտքին հոգիլոյսն ալ. այսպէս՝ մոմին բոցն իջնելով և մարմինն սպասելով՝ կը մարի կը թոք ամենէն ետք:

Ասուծոյ անհուն էութեան և որպիսութեան վրայ տրուած բացարութիւնց վարդապետական ու փիլսոփայական՝ չեն կրնար վարդապետանալ անտօրինարար. վասն զի անսպան են հանգոյն էին, որուն շուրջը կը պարբերին լուսառարփ թիթեռնին նման. այլ պիտի տևեն մինչև անվախճան անհունը, կամ աներեւապէս պիտի ըսանան գլխաւորին միշտ անհունին ան-

տեղիտալի յաւելուածով ի վախճանի այս հաւեին, որով և միսալ կը թուի ըլլալ աստուածային էութեան և ստորոշի վերջնական մեկնութեան ձև մը, տոկմ մը տալու գործունէութիւնը:

Այս անվախճան ու անփակ ձեռվ միայն հնարաւոր կ'երկի հասու ըլլալ փոքր ի շատ Մեծ անհասին:

Ենթաղրեալ կամ երկուցեալ վտանգի մը առջեւ տես երևակայութիւնն որբան երկիւղներ կը շրջագայեցունէ մեր միտոքին մէջ, որոց ամէնն ալ կարելի է պատահէին մեզի: Եւ երբ անվասա կամ ըիչ վսասով ազատինը ու ապահովինը, պէտք չէ յիշենք անոնց և գոհանանց այդ ամենէն մեր ազատուելուն և ազատողին, թօթափելով մեր իսկ յանցանքը, որ ուղղակի պատճառներն էին այդ վըտանգներուն՝ ըստ բնութեան արդար օրէնքին:

Փիլոփայաբար մեր տեսակէտներով իսկ կրնանց իրաւացունել աստուածային տեսչութիւնը՝ թուեցեալ աստի անիրաւութեանց վերաբերումնով, եթէ միայն պայծառ ու առանց կրից խորհրդածենք: Ուր կը մնան իր բացարձակ տեսակէտները, որով կը վարէ ինչ անհունը՝ միշտ արդար և իրեն միայն սպահական յայտնի ու անյայտ պատճառներով:

Ամէն նեղութեանց ներքեկ՝ լայնութիւն մը հիմն ու խարիսխ է: Միիթարուեցէք ասո՞վ ալ՝ որքե՞ր ու սպաւորներ:

Անհունի ատեանին մէջ՝ ամէն բոպէ անհուն բեղնաւոր փոփոխութիւններ կը բերէ աշխարհի վրայ: Պէսպիսութեանց ալ այս անհունն և յափիտեանց՝ նշան մը եւս էթէ կայ միշտ անմահութիւն:

Յ. Գ. Մըրտեա

